

ԿՐՐՆԱԿԱՆ

**ՀԱՍՁԱՆԴՈՒԹԻՒՆ
ԱՍՏՈՒԾՈՅ ԿԱՄՔԻՆ**

•
«Եղիցին կամ քո»
(ՄՍՔ. 2. 10)

Առիկա Տէրունական աղօթքին մէկ կարճ նախազատութիւնն է: Ինչ համեմատութեամբ որ այս խօսքը գործադրուի մեր սաօրեայ կեանքին մէջ, նոյն համեմատութեամբ կը զօրանայ մեր քրիստոնէական հաւաքը և կը զիւրանայ միաժամանակ Աստուծոյ հետ մեր ունենալիք ներքին հաղորդակցութիւնը:

«Բու կամեգ ըլլալ»: Ի՞նչ է Աստուծոյ կամքը և ո՞ւր գրուած է ան: Աստուծոյ կամքը կը տեսնենք նախ բնութեան և անոր ամէն մէկ բներեոթիւն մէջ: Բնութեան մէջ տեղի ունեցած ներդաշնակութիւն, գեղեցկութիւն և ամէն շարժում Աստուծոյ ներկայութիւնը կը ծանուցանէ մեզի: Սաղմոսբարձուն կ'ըսէ. «Եղիցին Աստուծոյ փառքը կը պսսժե եւ երկիւնքի հաստատութիւնը Անոր ձեռքերէ գործեր կը յայտարարէ, սոր օրին կը յայտնէ խօսքը եւ գիտերը գիտերին կը ցուցնէ գիտութիւնը, չկայ գոյց և չկան խօսքեր որոնց ձայնը չի խօսիր» (Սղմ. ԺԸ. (ԺԹ.) 1-3): Ի՞նչ խորհրդաւոր, իմաստալից ու գեղեցիկ յայտնութիւն է այս:

Յետոյ, Աստուծոյ կամքը կը տեսնենք մեր խղճմտանքին մէջ: Երբ յանցանք մը գործենք, անմիջապէս մեր խղճմտանքը կը յանդիմանէ մեզ և կ'ըսէ. «սխալ ըրիք», «Աստուծոյ կամքին հակառակ գործեցիր», իսկ եթէ բարի արարք մը ունենանք, խղճմտանքը կը գնահատէ մեզ ու կը քաջաւերէ: Ուստի խղճմտանքը ուրիշ բան չէ բայց եթէ Աստուծոյ ձայնը՝ որ կը ցուցնէ մեզի Իր կամքը, որ է՝ հետեւի բարին, հանահատել գեղեցիկը, սիրել ճշմարտութիւնը և Ի գործ գնիլ արդարութիւնը: Ուրիշ խօսքով, անոնք են որ կը կատարեն Աստուծոյ կամքը՝ որոնք նուիրուած են

Բարին, Գեղեցիկին, Ճշմարտութեան ու Արդարութեան զատին, և կ'ապրին այս աշխարհի մէջ անոնց յաղթանակին համար: Նոյնպէս աւելի որոշ կերպով Աստուծոյ կամքը կը տեսնենք Աստուածաշունչի մէջ՝ որ այդ կամքին գրաւոր մէկ յայտնութիւնն է: Աստուած Ինքզինքը յայտնած է ու կը յայտնէ միշտ բնութեան մէջ, մարդկային խղճմտանքին միջոցաւ և Ս. Գրոց մէջ: Բնութիւնը և խղճմտանքը Աստուծոյ անգիր աւետարաններն են, իսկ Աստուածաշունչը՝ գրաւոր:

Հնուհարար, Աստուծոյ կամքը շատ զիւրութեամբ կրնանք հասկնալ բնութեան հետեւելով, անոր մէջ Աստուծոյ գրած օրէնքներուն հետ ներդաշնակ ապրելով, ամէն ատեն մեր խղճմտանքի ձայնին անտալով, ամէն օր կանոնաւոր կերպով Ս. Գիրք կարդալով և անէջ հոգեւոր սնունդ ստանալով, ինչպէս նաև աղօթքով Աստուծոյ Ս. Հոգիին առաջնորդութեան զիմելով: Սրբազան Մատեանը կ'ըսէ. «Որոնք որ Աստուծոյ Հոգիով կ'առաջնորդուին, անոնք Աստուծոյ որդիներն են» (Հոովմ. Ը. 14): Իրական քրիստոնեայ հաւատացեալը այն է որ, երբ երկընտրանքի մէջ գտնուի, իրրև Աստուծոյ զաւակ, անմիջապէս կ'աղօթէ Աստուծոյ և Աստուած օգնութեան հասնելով Իր Ս. Հոգիովը կը յայտնէ անոր Իր կամքը և հետեւելիք շիտակ ձեռքան:

Որովհետև Ս. Հոգին ոչ միայն մեզ կը ներշնչէ, ոչ միայն մեր զգացումները, սիրտն ու հոգին կը նորոգէ, ոչ միայն մեզի աղօթելու կերպը կը սորվեցնէ (Հոովմ. Ը. 26), այլ նաև մեզի շիտակ առաջնորդութիւն կու տայ Աստուծոյ կամքը հասկնալու և անոր հետեւելու համար: Բոլոր սուրբ անձնաւորութիւններ այս կերպով Աստուծոյ կամքը հասկցած և անոր հետեւած են:

Հայց. Եղեղեցւոյ անտալութեան մէջ յիշուած մեծ անձնաւորութիւններ — Լուսաւորիչ, Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Գր. Նարեկացի, Ներսէս Շնորհալի, Գր. Տաթևացի և այլն — Աստուծոյ հետ այնքան մտօրիկ շփում ու կենդանի հաղորդակցութիւն ունեցած են որ վայելած են միշտ Անոր Ս. Հոգիին առաջնորդութիւնը, հասկնալու համար Աստուծոյ կամքը, և որով կարող եղած են նա ժողովուրդի

ապրիլակերպին շխտակ ուղղութիւն տալ, ըլլայ ընկերային, ըլլայ բարոյական և ըլլայ հոգեւոր կեանքի զարգացման տեսակէտէն:

Տէրունական աղօթքը արտասանած ատեն կ'ըսենք ՎՊու կամօքը ըլլայ: Ինչո՞ւ Աստուծոյ կամօքը տիրապետելու է մարդկային կեանքի մէջ: Այս հարցման իբր պատասխան կրնան յիշուիլ շատ մը բանաւոր պատճառներ: Պիտի շատանանք լիշեւոյ միայն անոնցմէ մի քանին: Ինչո՞ւ Աստուծոյ կամօքը տիրապետելու է մարդկային կեանքի մէջ:

Ա. — Նայա՛՜ անոր համար որ Անիկա է այս ընկադակածաւալ սիեզերիին արարիչն ու սերը: — Անիկա է որ ստեղծած է այս անծայրածիր տիեզերքին մէջ բոլոր անշունչ իրերը, բոյսերը, կենդանիներու ու ստեղծէնք վերջը՝ մարդը: Ամէնքս ալ մեր գոյութիւնը Իրեն կը պարտինք: Հետեւաբար Ինքն է մեր բացարձակ տէրը և տիեզերքին բացարձակ իշխանը: Քանի որ Ինքն է արարիչը և տէրը բոլոր արարածներուն, պէտք է որ Ի՛ր կամօքը ըլլայ և ոչ թէ մերը: Երկու կամօքը չեն կրնար տիրապետել Աստուծոյ այս աշխարհին մէջ:

Վաճառական մը երբ քարտուղար մը ունենայ, այս վերջինը պէտք է գործադրէ այն հրահանգները միայն՝ բոլորք տրուած են Իրեն իր գործատիրոջ կողմէ: Հակառակ պարագային Ի՛նչ կը պատահի: Քարտուղարը կը կորսնցնէ իր գործը և անօթի կը մնայ: Անստրականի մը գրասենեակին մէջ ևս երկու կամօքեր չեն կրնար տիրապետել:

Այգեպան մը գործաւոր մը կը վարձէ և կը ցուցնէ անոր այգիին մէջ իր ընկիւթ գործերը: Այգեպանը փորձառու է և գիտէ իր տուած հրահանգները: Գործաւորը պէտք է հնազանդի իր գործատիրոջ հրահանգներուն և զանոնք գանց անենլով պէտք չէ իր ուզածը ընէ, իր կամօքը քայնցնէ: Ուրովհետեւ՝ այգեպանի ազարակին մէջ ևս երկու կամօքեր չեն կրնար տիրապետել: Հակառակ պարագային, այգիին գործերը ետ կը մնան և գործաւորը իր օգտակարութիւնը զաղբեցուցած ըլլալով տուն կը զրկուի: Ինչո՞ւ. քանզի այգիին տէրը գործաւորը ինքը չէ, այլ այգեպանը: Եթէ գործաւորը կ'ուզէ իր գործը պահել և երջանիկ ապրիլ, պէտք է հնազանդի իր գոր-

ծատիրոջ կամօքին և գործակցի անոր հետ ամէն բանի մէջ և ամէն ատեն, Ներդաշնակօրէն ու հաւատարմօրաբար:

Աստուծոյ հետ մեր յարաբերութիւններն ալ նոյն ձևով կ'ընթանան: Մեր առօրեայ կեանքի գրողաւմներուն մէջ մեր յաջողութիւնն ու երջանկութիւնը այն ատեն միայն կ'ապահովուին՝ երբ մեր կամօքը հնազանդեցնենք Աստուծոյ կամօքին և գործակցինք Անոր հետ հաւատարմօրէն իբրև հայր և որդի, սիրալիբ ու ներգաշնակ յարաբերութեամբ մը: Աստուած մեր երկնաւոր Հայրն է և մենք Անոր զաւակներն ենք: Անիկա անսխալական է իսկ մենք՝ սխալական: Անոր կամօքը մեր ամէնուս օգտին համար է: Մեր երկնաւոր Հօր կամօքին հնազանդելով և Անոր հետ գործակցելով է որ մենք այս կեանքը բնականոն ու շխտակ կերպով ապրած և անոր իրական նպատակին հասած կ'ըլլանք:

Բ. — Մե՞նք հնազանդելու եմք Աստուծոյ կամիքն, որովհետեւ Անիկա ամենագիտ է իսկ մենք սգիտ ու անգիտ: — Մե՞նք հողեղեն, տկար արարածներ ենք: Աստուած եթէ մեզի թողու որ կտաձվարինք տիեզերքը և մեր կամօքը տիրապետէ երկրապունդիս վրայ, աշխարհ անմիջապէս քասոյ կը վերտոձուի: Որովհետեւ մենք մեր ուզած մարդիկը միայն կ'ապրեցնենք, մեր սերած անհատներուն վրայ միայն արեւ կը ծագեցնենք, մեր բարեկամներու այգիներուն ու ազարակներուն վրայ միայն անձրև կը զրկենք, իսկ մեր չսիրած մարդիկը ապրեւ լու իրաւունքէն կը զրկենք: Բայց Աստուած մեր ամէնուս հաւատար աչքով կը նայի: Հիտեաբար եթէ Իր կամօքը ըլլայ, բոլորիս օգուտը միաժամանակ ապահովուած կ'ըլլայ:

Երբ Աստուծոյ կամօքը կատարուի մեր առօրեայ զբաղումներուն մէջ, խաղաղութիւնը ինչպէս երկնքի մէջ՝ նոյնպէս ալ երկրի վրայ կը հաստատուի, համերաշխութիւնը կը տիրապետէ և սէրը կը թագաւորէ ամենուրեք: Միւս կողմէն, տիեզերքին կարգ ու սարքը, գեղեցկութիւնն ու ներդաշնակութիւնը կը մնան անխախտ և անասան: Որովհետեւ մենք տգէտ ենք՝ իսկ Աստուած ամենագէտ, մենք կարճատեւ ենք՝ բայց Աստուած հետատեւ, մենք իրերը միայն մէկ անկունը կը զրկենք յաճախ:

Աստուած սակայն անաշտօրէն, ամէն ինչ նկատի առնելով, մեր ամէնուս օգուտը կ'ապահովէ և այդպէս մեզ կը կառավարէ: Հետևաբար պահող է ամէն ատեն և ամէն պարագայի նիւթը Անոր կամքին յանձնուի:

Ասկէ 2200 տարիներ առաջ, Յունաստանի մէջ Սոկրատ անունով մեծ փիլիսոփայ մը կ'ապրէր, որուն փիլիսոփայական տեսութիւնները երկար դարերու ընթացքին մեծ յեզաւընջում յառաջ բերին խորհող մտքերու մէջ: Փողովուրդը իր մասին այն կարծիքը ունէր թէ նա ամէն բան գիտէ: Օր մը իրեն հարցունքին թէ արդեօք կո՞ր տակաւին բան մը այս աշխարհի մէջ որ ինք չի գիտեր: Սօկրատ պատասխանեց և քսաւ. «Ես միայն մէկ բան որոգ գիտեմ թէ բան մը չեմ գիտեր»:

Անուանի գիտնականներ և մեծ իմաստասէրներ իրենց գիտացածը այնքան չնչին կը գտնեն իրենց չգիտացած բաներուն քով որ իրենց հմտութիւնը ոչինչ կը նկատեն և կ'ըսեն թէ բան մը չեն գիտեր: Եթէ երբեմն զազափար մըն ալ յայտնեն խնդրոյ մը չուր, իրենց բառերը կը ցործածեն վերջին ծայր զգուշութեամբ, որպէսզի սխալի մը մէջ չիյնան: Ասիկա իրենց կամեստութեան ու մեծութեան նշանն է: Բայց իմաստակներ այսպէս չեն. անոնք լեցուն բերեով, առանց բառերը հաշիւի առնելու և առանց իրենց յայտնած զազափարներուն մասին նախապէս խորհելու, ամէն բանի նկատմամբ շիտակ թէ սխալ կարծիք կը յայտնեն, և իրենց կամար ալ այն կամարումը ունին թէ ամէն բան գիտեն, մինչդեռ իրականութեան մէջ այս ընթացքով իրենց տգիտութիւնը և մտքի ազքատութիւնը աշխարհի կը ծանուցանեն: Ընդհանրապէս թերի ուսում ունեցողներ և ինքնահաւաններ կը քաշեն իմաստակներու այս սխալ ճամբէն: Իսկ խորք ունեցող իրաւ մտաւորականներ կը զգուշանան անկէ:

Տիեզերքի մէջ այնքան գաղտնիքներ կան և այնքան գիտնալիք բաներ՝ որ մեր տկար ուղեղով ամէն բան չենք կրնար ըմբռնել: Որովհետև մեր գիտցածը Աստուծոյ գիտցածին քով հազիւ ծովու կաթիլ մը ջուրին կը հաւասարի: Եւ քանի որ մենք ազէս ենք իսկ Աստուած ամէնազէտ, ուստի մեր ներքին խաղաղութիւնն ու երջանկու-

թիւնը Անոր կամքին հնազանդելով միայն կարող ենք ապահովել:

Գ. — Նոյնպէս պէտք է հետեւի՞մք Աստուծոյ կամիքն, որովհետև Անիկա մեզի կարեւոր է մեզ սիրող մեր երկնաւոր Հայրն է: — Ինչպէս որ պարտաճանաչ հայր մը իր զաւակը կ'առաջնորդէ դէպի բարին և դէպի երջանկութիւն, Աստուած ալ նոյնը կ'ընէ մեզի համար: Կը պատահի որ հայր մը իր զաւակը մտնայ, բայց Աստուած մեզ բնաւ չի մոռնար:

Երկնքի մէջ ամէն ատեն խաղաղութիւն կը տրիք, ներդաշնակութիւն կ'ընէք և սէրը կը թազաւորէ: Ինչո՞ւ. որովհետև հոն Աստուծոյ կամքը կը կատարուի: Հրեշտակներն ու երկնային բոլոր սուրբերը հոն ամէն օր Աստուծոյ կամքին առկ և կը խնայարկին և անոր միայն կը նետարին:

Երկնքի մէջ երկու կամքեր չեն տիրապետեր այլ միայն մէկ կամք, այն ալ Աստուծոյ կամքն է: Անա թէ ինչու երկնքի կեանքը զբախտի կեանք է, արքայութեան կեանք է և զազափարական կեանք է:

Աստուած կ'ուզէ որ մեր այս երկիրն ալ երկնքի պէս վերածուի զբախտի: Ասոր համար է որ Յիսուս Տէրունական Աղօթքին մէջ մեզի սորվեցուց քսիլ. «Եղիցիմ կամ քս, որպէս յերկիցս եւ յերկր»: Դժբախտաբար սակայն այտօր երկրի վրայ Աստուծոյ կամքը չի կատարուիր: Այս է պատճառը որ այնքան կոխներ, անհամաձայնութիւններ, բաղխումներ և դժբախտութիւններ տեղի կ'ունենան աշխարհի վրայ ամէն տեղ:

Քրիստոնեայ պետութիւններ, քրիստոնեայ ազգեր և մենք՝ քրիստոնեաներս ալ անհատապէս պատասխանատու ենք ասոր: Այս ուղղութեամբ մենք ունինք երկու պարտականութիւններ. անոնցմէ մէկն է աղօթել իսկ միւսը՝ աշխատիլ. Աւետարանի լոյսով ժողովուրդները զաստիարակել: Երբ Քրիստոսի անունը կրող ազգեր և անհատներ իրենց պարտականութեան պատենչին վրայ կենան արթուն պահակի նման և զիտակցօրէն գործեն ու աղօթեն, ուշ կամ կանուխ Աստուծոյ կամքը ինչպէս երկնքի մէջ՝ նոյնպէս ալ երկրի վրայ կը կատարուի: Այն ատեն «Փայլը գառնուկին նետ պիտի բնակի . . .», և իրարու պիտի չգնա-

սենն (Եսայի, ԺԱ. 6-9): Իրարմէ տարբեր գաղափարաբանութիւն ունեցող ազգեր ու պետութիւններ հզարայրաբար իրարու հետ պիտի զործակցին, պատերազմներ պիտի վերջանան, թշնամիներու յարձակումներ պիտի դադարին և ամենուրեք սէրը, արարութիւնը, խաղաղութիւնը և համերաշխութիւնը պիտի տարածուին: Հայց. Եկեղեցին միշտ արդէն կ'ազօթէ այս ուղղութեամբ, ըսելով. «Ձի լռեցցին պատերազմունք, դադարեցցին յարձակումք թըշնամեաց, տնկեցի սէր և արդարութիւն ի յերկրի»:

Աստուծոյ կամքին հետեւիլը կ'երջանկացնէ մեր կեանքը ամէն կերպով: Ուտտի, եթէ առօրեայ կեանքիդ մէջ զգուարութիւններու կանդիդալս կամ սխուրբ ու սազնապալից վայրկեաններ ունենաս, մի՛ յուսահատիր, իրարանցումի մի՛ մատուիր, քու կամքդ յառաջ մի՛ քշեր, այլ Աստուծո՛յ կամքին հետեւէ, Անո՛ր յանձնուէ և վստահ եղիր թէ Ան քեզի ցոյց պիտի տայ ամենապահով ճամբան լուծելու համար քու զգուարութիւնը:

Ըստ 40րդ Ազգասի Ծրգ կամարին մէջ արձանագրուած մարգարէութեան, Յիսուսի համար ամենամեծ ուրախութիւնն էր Աստուծոյ կամքը կատարել երբ կ'արդէր մեր երկրագունդին վրայ: Ան այսպէս արտայայտեցաւ. «Ես իմ կամքս չեմ փնտրեր, այլ Անոր կամքը՝ որ զիս աշխատեց զրկեց» (Յովհ. Ե. 30): Ուրիշ առիթով մըն ալ ըսաւ. «Ով որ Աստուծոյ կամքը կր կատարէ, անկիպ է իմ երախայ, Բայն եւ մայրս» (Մրկ. Գ. 35):

Նայել՝ բուպէ մը Յիսուսի կեանքին վրայ. Աւագ Հինգշաբթի օրը, երբ մահուան շուքը իր վրայ իջած էր, ուրիշ բան չըբաւ, այլ Գեթսեմանիի պարտէզին մէջ ազօթեց երեք անգամ և ըսաւ. «Ո՛վ Հայր, եթէ կարելի է այս բաժակը ինձուկ անցուր, ոչ թէ ինչպէս ես կ'ուզեմ՝ այլ ինչպէս Գուց կ'ուզես. բայց ոչ թէ իմ կամքս՝ այլ Քու կամքդ ըլլայ»: Այս խօսքերով Իր Չօրը կամքին յանձնընցաւ, որով կրցաւ տոկալ հրեաներու անթիւ ու անհամար նախատիքներուն և նոյնիսկ խաչին վրայի անարգ մահուան, որպէսզի Փողոթնայի վրայ Իրեն պատարագուելովը մեր մեղքերուն թողութիւն շնորհէ:

Երբ Յոր Երանելին յանկարծ ծանրածանր աղէտներու հանդիպեցաւ և նոյնիսկ իր առողջութիւնը, ստացուածքն ու ամէն ինչ կորսեցուց, շյուսահատեցաւ, այլ գետին ծածկով երկրպագութիւն ըրաւ և ըսաւ. «Տէրք ջուաւ եւ Տէրք առաւ. օրհնեալ ըլլայ Տիրոջը անուընթ» (Յօր, Ա. 21): Մեր նախահայրերը երբ զգուարութիւններու հանդիպէին, իրենց լաւագոյնը ընելէ վերջը սկսած Տեսուց օրհնեալ եղիցիւք ըսելով Աստուծոյ կամքին կը յանձնուէին:

Երկնքի արքայութեան արժանանալու համար անհրաժեշտ է Աստուծոյ կամքը կատարել, ինչպէս Յիսուս պատգամեց՝ ըսելով. «Ո՞չ թէ ով որ ինձի Տէ՛ր, Տէ՛ր կը կոչէ պիտի մեցն երկեքի արքայութիւնը, այլ ով որ իմ երկեալուր ճօրս կամքը կը կատարէ» (Մատթ. Է. 21):

Իսկ մեր երկնաւոր Չօր կամքը կատարած կ'ըլլանք երբ Անոր հետ մտերմիկ յարաբերութեան մէջ ըլլանք միշտ և վայելելիք Անոր անմիջական ներկայութիւնը մեր կեանքի առօրեայ զբաղումներու մէջ: Աստուծոյ կամքը կատարած կ'ըլլանք եթէ մեր փրկչին, Յիսուս Քրիստոսի հետեցերուն վրայէն քաշենք և Անոր նմանելու աշխատինք իրեւ մեր կեանքի հետանկարը: Նոյնպէս Աստուծոյ կամքը կատարած կ'ըլլանք եթէ Ս. Հոգիին միջոցաւ արտի փոփոխութեան արժանանալով ապրինք այս աշխարհի մէջ ամբիժ, արդար ու սուրբ կեանք մը: Աստուած սուրբ է և կ'ուզէ որ մենք ու արիժն ու սուրբ կեանքի մը հետեւինք ու փոխանակ մեր կամքին հետեւելու՝ Իր կամքին հնազանդինք:

Կրկնեք ուրեմն Հայց. Եկեղեցւոյ մեծ հայրապետներէն Ս. Ներսէս Շնորհալիի հոգեւունջ աղօթքը. «Կամեցող բարեաց, Տէր կամարար, մի՛ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ առաջնորդես ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեխորհրդ. և ուղորմեա՛ Քո արարածոց և ինձ՝ բազմամեղիս» (Հատարով Խոստովանէ՛մ, 12րդ տուն):

ԳԻ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Յեղճօ, Գայիժ.